

19766

Чиротчи

Кызылкумская обн

329.14

U-91

1925.р.

5976

ԱՐՄԵՆ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

~~~ Օ Բ Ը ~~~



Քրիստոն Մբքայելեան

Տպագր. «Արարա», Գուլվ. Տօնտութով 45 Սօմբիա

1929 թ.

PH 1368

15 JAN 2011  
05 FEB 2007

329-14

Q-91

## ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՕՐԸ

ՕՐՈՒԱՆ ԻՄԱՍՏԸ.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴՆ  
ՈՒ ԶԱՐԳԱՅՈՒՄԸ.— ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ-  
ԹԻՒՆԻ.— ՄԵՐ “ԱՆԵԼԻՔ, Բ.—

### ՕՐՈՒԱՆ ԻՄԱՍՏԸ

Հայ Յեղ. Դաշնակցութեան 10 րդ Ընդհ. ժաղովն  
էր որ, 1925 ին հաստատեց այս տօնը՝ “Դաշնակ-  
ցութեան ՕՐ” ը.

Ի՞նչ է սակայն այս օրուան նշանակութիւնը,  
ի՞նչ իմաստ կը բովանդակէ ան իր մէջ՝ հարցեր՝ ո-  
րոնք գէտք է ստանան իրենց պատասխանը.

Եթէ պարզ պրօպականակ օր մը ըլլար ան, պէտք  
չիկար որ կուսակցութեան գերազոյն ժողովին վճի-  
ռովկը նուիրազործուէր; Եթէ Դաշնակցութեան պան-  
ծացումին նուիրուած է այս տօնը, այդ ալ աւելորդ  
է, քանի որ մեր կուսակցութեան շօշափելի գործերը  
ինքնին բաւական են իրեն ամէնէն կենդանին կո-  
թողները իր փառքին, միշտ պայծառ պահելու համար  
անոր վեմ ճակատը:

«Դաշնակցութեան ՕՐ»Ը, որ քանի մը տարիէ ի  
վեր կը տօնուի ու յետ այսու պիտի տօնուի նաեւ

— 2 —

ամէն տարի, կը ձգտի աւելի բարձր ու նաեւ աւելի գործնական նպատակներու, եւ շատ հեռու է պարզ հանդիսութեանց կամ հոեռարական մարդանքներու առիթ մը ըլլալէ:

Ոչ ոքի համար դաղտնիք չէ, թէ՝ մօտ քառասուն տարիէ ի վեր Հ. Յ. Դաշնակցութիւնը եղած է հայ ժողովուրդի ազգային — քաղաքական բաղադանքներուն եւ երուզներուն դրօշակիրը, Աւելիին՝ նթէ, չըլլար Հ. Յ. Դաշնակցութիւնը մեր ազգային պատմութեան վերջին 40 տարուան շրջանը պիտի ներկայացնէր մեծ դատարկութիւն մը, օրովհեաեւ այդ քառասնամեակը արդիւնաւորողը, արժէքաւորողն ու լեցնողը եղած է գրեթէ քացառապէս Հ. Յ. Դաշնակցութիւնը իր բեղմնաւոր ու պատուաբեր գործունէս ութեամբ:

Հայ աշխատաւոր ժողովուրդի բոլոր գործոն տար ըերը, մանաւանդ 1900 թուականներէն ասդին, բուլորուտծ են մեր կուսակցութեան դրօշին տակ, ու քացառապէս անկէ են սպասած իրենց ազգային — քառարական իտէալներուն իրականացումը:

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր ամբողջ պատմութեան ընթացքին բոլէ մ'իսկ չէ զաւաճանած իր վը ըսա դրուած յոյսերուն եւ պատուաւոր կերպով տարած է վստահուած ծանր ու գժուարին առաքելութիւնը՝ ամենազժուարին պայմաններու մէջ,

Այդպէս է եղած երէկ' այդպէս է նաեւ այսօր: Հակառակ ամէն ձախորդութեան, հակառակ մեր ներքին թէ արտաքին թշնամիներու վայնասունին, այսօր ալ հայ գիւղացին, արհեստաւորը, բանուորն ու մտաւորականը, իրենց աչքը ուղղած են մարտական մեծ կուսակցութեան եւ անկէ կ'սպասեն իրենց յոյսերուն պատկումը:

Հայ աշխատաւոր ժողովուրդի այս անվերապահ վստահութիւնը մեր կուսակցութեան հանդէպ, պարտք կը դնէ վերջինիս վրայ, ամէն տարի հանդիսաւոր ու հրապարակային գումարումի մը մէջ հասիւ օալ իր բրածին ու բնելիքին մասին, իրազեկ պահել ժողո-

— 3 —

վրդական զանգուածները աշխարհի չար ու բարին. զինել զանոնք ալգային դատին հանդեպ անբնելի համագով ու նաեւ մօտէն իրազեկ ըլլալ անոնց նորանոր ապրումներուն ու բաղձանքներուն:

Ահա թէ ո՞ւր է «Դաշնակցութեան Օր»ուայ իմաստը:

Ահա թէ ինչո՞ւ դաշնակցական բոլոր մարմինները, Պարսկաստանէն մինչեւ Ասւրիա, Եգիպտաս ու Պալքանները ու Եւրոպայէն մինչեւ հեռաւոր Ամերիկա, ամէն տարի, Հոկտեմբերի առաջին շաբթուն, կը հրաւիրեն իրենց ընկերները, համակիրներն ու ամբողջ ժամանող ու զգացող հայութիւնը լսելու Դաշնակցութեան խօսքը իր ըրածին ու ընելիքին մտաին:

Տարուէ տարի այս տօնին ստացած մեծ ժողովը աշխատեցութիւնը ինքնին ցոյց կուտայ թէ անիկա անհրաժեշտութիւն մ'էր, ու եղած է պակաս մը լեցնելու մեր հանրային կեանքին մէջ, զոր թաղականական — տիրացուական ու նազ կուսակցական մանըր ու ձղձիմ վէճերու ձահիմի մը կուզեն վերածել Դաշնակցութեան անարժան ու կարճամիտ հակառակորդները:

Քանի որ անցեալը վերյշելու, երէկէն՝ այսօրուայ համար դասեր առնելու համար մտածելու առիթ մ'է «Դաշնակցութեան Օր», փորձենք գործոյի մը շատ սահմանափակ է չերուն մէջ ուրուազել Հ. Յ. Դաշնակցութեան անցեալ գործուենորիւնը, նեկայ աշխատանքը, զեղին ապսգայի մասին անոր ունեցած կանունութիւնները եւ բուլու նաեւ քէ՝ լ նշո՞ւ կը շարունակենք հաւատարիմ մէալ անոր դրօշին...

### ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԴԱՑՈՒՄԸ

Նախապ սյմաններ

Այս ատեն, երբ հայ համարակական կեանքէն տակաւ կ'անհետի քաղաքական ուժանթիգմը, ու ազգի. Հայրենիքի գաղափարները կը դադրին նկատուել է վերացական համկացողութիւններ երբ՝ հայ

ւաքական մտածովութիւնը երազին ու բաղձանքին ոլորտներէն վար իջնելով ոտք կը դնէ չօշափելի գետնի վրայ ու խօսքին հետ գործն ալ ընկերացած տեսնելու անհրաժեշտութիւնը կը ծնի. Մտքերու մէջ կատարուած այս յեղաշրջման հետ կեանք կառնեն նաև հայ քաղաքական կուսակցութիւնները:

Մինչեւ Արմենական, Հնչակեան, Դաշնակցական կուսակցութեանց երեւան գալը, հայ կեանքի մէջ կատարուած է երկա՞ր ու տեւական աշխատանք մը, անհատներու կողմէ, գլխաւորաբար զբական մշակներ, որպէս ջանացեր են հայ անգոյն եւ անդիս մագիծ զանգուածէն ստեղծել ազգային դիտակցութեամբ, ազգային իտէալով օժտուած հաւաքականութիւն մը: Այդ աշխատանքը շատ հինէն կուզայ եւ ունի զանազան տիպարներու եւ դասակարգի պատկառ նող իր գործիչները, այս յարժումը, մասնաւորապէս թրքական հատուածին մէջ կը շնչտուի 1848 ի ֆրանսական յեղափոխութենէն յետոյ, երբ Օտեաններու, Ռուսինեաններու, Արիմեաններու սերունդը հայ ազգային հրապարակը կաղմէ իր նոր, ազատ և հայեցի մտածովութեամբ:

Նոյն այս ժամանակաշրջանին կը զուգագիպի ի. Արովեանի անմահ որքին “Վէքք Հայաստանի հարատարակութիւնը, հեղինակին մահէն 10 տարի յետոյ, Ազգային զարթօնքի կայծը նետուած է այլեւս սահմանին այս եւ այն կողմը, ու կրակը տակու կարծարի, կը բոցավասի, հրահրողները կը շատնան, կոտեղծուի ամբողջ փաղանդ մը զրագէտներու, բառնաստեղծներու եւ հրապարակագրերու, որոնք հայրեանասիրութեան եւ ազգասիրութեան քաբոզը կը հընչեցնեն, առանց սակայն ճշտուած, մշակուած ազգային քաղաքական ծրագիր մը ունենալու: Ռուսահայ իրականութեան մէջ Բաֆֆին է որ կը հանդիսանայ այն եղակի եւ հանձարեղ գրողը, որ իր վէպերուն մէջ հայ մտքին առջեւ կը շողացնէ քաղաքական ծըսքագրի մը տարերքը:

Ու ասկէ վերջն է որ Թրքահայաստանը կը դառ

նայ, թիրախուը՝ ինչպէս թրքահայ նոյնպէս եւ առաւ ևելապէս Ռուսահայ զեկավար տարրերուն, ու երիտասարդութիւնը իր ակնարկը կուզայ դէպի Վասարուրուկան ու Սասուն, դէպի Կարին ու Ճարօն:

Իսնէք թէ՛ կուսակցութիւններու երեւան գալէն առաջ, Հայաստանի խնդիրն ու հայ ժողովուրդի անտանելի վիճակը զբաղեցուցած է զանազան անհատ ներ եւ ազգային մարմիններ:

Առանց մինչեւ իւրայէլ Օրիի ժամանակները երթալու, կը բաւէ յիշել միայն 19որդ դարու վերջին կիսուն հոս ու հոն երեւան եկած շարժումներէն ու ձեռնարկներէն մէկ քաննին, համոզուելու համար թէ հայ իրականութիւնը հայ կուսակցութեանց ստեղծումնեն տաս առաջ արդէն սկսած էր ունենալ յեղափոխական-ապստամբական խմորումներ, ծնունդ ու լով համապատասխան մարմիններու:

Քաղաքական քիչ թէ շատ լուրջ կազմակերպութիւններ, կամ կուսակցութիւններ առաջ եկան միայն այն առեն, երբ հայ կեանքը, հայ մտայնութիւնը ըստ բաւականին հասունցած էր ազգային յեղափոխական ուղղութեամբ:

Եափակուասկցական շրջանի իբրև ամէնէն կարեւոր դէպերէն մին յիշենք Զէյթունի ապստամբութիւնը 1862 ին, որուն հետեւանքով սուլթանական կառավարութիւնը վաւերացուց Ազգային Սահմանադրութիւնը, որ թրքահայ մշակութային ներքին ինքնավարութեան տեսակէտէն կը հանդիսանար մեծ նուանում մը:

Զէյթունի ապստամբութիւնը ցնցեց ամբողջ հայութիւնը ու զայն ստիպեց որոնելու փրկութեան իրական ուղիներ:

Ժողովուրդի աչքը տակաւ կը բացուէր ու ճնշուած զանգուածները բնագլաբար կը մըը նէին այն ուղին՝ ուրկէ պէտք է քալէին հասնելու համար փրկութեան նաւահանգիստը:

Այսպէս 1872ին Վանի մէջ կը կազմակերպուի Միութիւն ի Փրկութիւն, անունով գաղտնի կազմա-

Կերպութիւն մը, որ հատեւեալ կերպավ կը բնորոշէ հայութեան վիճակը:

— Գնաց մեր պատիւր, պղջո եցան մեր եկեղեցիք, առեւանզեցին մեր հարաւունքն եւ Երիտասարդունք. յայնապէս կը խլեն մեր իւաւունքը մեր ձեռքեն եւ խսպառ ապուր մեր ազգուրիան սերունդը ջնջուլու եր նզնին. Վասն որոյ կամ պէտք է մենքիլ եւ չտեսնել այդ սարսափե, ի վիճակը եւ կամ վերակենք սնուրիւն ստանալ ի ծոց հայրենեաց. Ալ ի՞նչ կը սպասենք. կեսանք չունինք՝ մտնէ կը վախսանք, ստացուածքնիս ու վաստակիս մերը չէ. եկեղեցիք ունինք՝ ամեն օր հալածանաց մէջ է, կը նախաւուիս:

Ճիշտ է թէ այս տողերուն մէջ ծրագիր մը, որոյ նպատակ մը չէ գծուած. բայց պարզ է թէ՝ Հոն դժոնութեան և ըմբուստական ոգիի ուժեղ շունչ մը կայ. որ պիտի մարմնաւորուէր աւլագային հայ դէտայիներու դիւցազնական գուպարներուն մէջ:

Նոյնպէս 1870 ական թուականներու վերցիրուն, այս անգամ Կարնոյ մէջ, կը հիմնուի «Քաղաքի բնիք. բուրփիւն Բարձր Հայրց. միութիւնը»:

Յուսահատ է թրքահայաստանի ժողովուրդը եւ իր փրկութիւնը կը տեսնէ զէնքի ուժին մէջ:

Այս թէ ինչ կը գրեն «Միութիւն եւ Փրկութիւն» կազմակերպութեան միացած Վանի շրջանի դիւցացիները:

Ուստի ալ չկտ ողանալով տուալ սոյն անհսնգուրժելի լուծին, ձեզ կը դիմենք ձեզ նետ միանալու. բերեւ դաշնան մը գտնենք, ի ի՞նչ միջցով կաւելի է այս շարիբնենքն փրկութիւն.՝

«Երե ոռուանալ հարկ ելլուսանանք. բայց փրկութինք, ի գաղըել՝ գաղիենք. քէ մեռնիլ՝ մեռնենք. քէ կոռւել՝ կոռւենք, բայց փրկութինք, այս է մեր աղերս առ ձեզ եւ առ Աստուած»:

Այսպէս յեղափոխական խմորումները տակաւ կը խորանան Թրքահայաստանի մէջ, դժոնութիւնը կ'ընդգրկէ աւելի լայն շրջանակներ ու ժամանակի ընթացքին կ'ունենայ իր արտայայտիչները.

Ասոնցմէ մին եւ առաջինը կը հանդիսանայ Մը. կըրափէ Փորթուգալան որ 1885 ին Մարտէյլի մէջ կը հիմնէ «Օ.րմենիա» թերթը իսկ Վանի մէջ կը կազմուի. Արմենական կուսակցութիւնը, որ թէեւ ըսկիզբը իրեւ միակ նպատակ կ'ունենայ հայ ժողովուրդի մշակութային եւ անտեսական խաղաղ զարգացումը. կը մերժէ յեղափոխական ամէն գործելաս կերպ ու քաղաքական ուեւէ ծրագիր, բայց ի վերջոյ յուսախար ըլլարով իր օրինական գետնի վրայ մը դած պայքարէն կը զինակցի, Հնչակեաններուն եւ Դաշնակցութեան հետ ու կը գործէ որպէս յեղափոխական կազմակերպութիւն։

«Արմենիա» էնոյ Արմենականներէն յետոյ, 1887. ին մընէվի մէջ կըսկսի հրատարակուիլ «Հնչակ» թերթը որմէ քիչ յետոյ հիմը կը դրուի «Հնչակեանն կուսակցութեան»:

Այս կուսակցութիւնը կը դրուի աւելի մշակուածուած ու մտածուած հիմերու վրայ եւ կարճ ժամանակի մը համար կը դառնայ հայ իրականութեան միակ աշքի զարնող յեղափոխական կազմակերպութիւնը, յոտակօրէն գծուած քաղաքական, ազգային ու ընկարային դաւանանքով.՝ Հնչակեան կուսակցութիւնը սակայն, ինչքան ալ որ ունէր իր հիմնական գծերուն մէջ հայ իրականութեան համապատասխան ծըրագիր, բայց անիկա չկրցաւ ապրիլ ու զօրանալ, չկրցաւ ընդգրկել իր մէջ հայ գիւղացիական — աշխատաւորական մեծ զանգուածներն ու հայ երիտասարդ մտաւորականութիւնը, չկրցաւ դասնալ համադրուղ ոյժ մը, որ ի մի ձուէր բոլոր կամքերը։

Ան՝ առուպի մը պէտք փայլեցաւ ու չքացաւ հայ քաղաքական կեանքի հորիզոնէն. իր զեկավար անհատներու մեղքերուն ու նաեւ զուտ կազմակերպական թերիներու հետեւանքով։

Հայ կեանքը պէտք ունէր այնպիսի կազմակերպութեան մը, որ' իր գրօշին տակ ամփոփէր հայութեան բոլոր կենդանի ոյժերը ու զանոնք դնէր ի սպաս հայրենիքի ու հայ ժողովուրդի բարօրութեան:

Այդ կազմակերպութեան ծնունդը չուշացաւ՝ եւ չէր կրնար ուշանալ։ Ճամբան բայ էր Հ. Յ. Դաշնակոցութեան համար ու անիկա եկաւ ու այսօր միշտ 39 տարի է որ կը հանդիսանայ հայութեան միակ հասուն։ Հաստատուն եւ գործոն կազմակերպութիւնը, ներկայացնելով հայ ազգը միջազգային իրավանութեան մէջ ալ, իրբեւ անոր մտաւոր, բարոյական ու ֆիզիքական առաքինութիւններուն մարմնացումը։

Դաշնակցութեան նպատակը.

Մեր նպատակը չէ հոս վերլուծումը ընել Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրին ու ցոյց տալ ժամանակի ընթացքին անոր կրած փոփոխութիւններն ու լրացումները։ Այդպէս ըլլալով հանդերձ, աւելորդ չէ քանի մը տողերու մէջ բնորոշել մեր կուսակցութեան նպատակը որ իր հիմնական գծերուն մէջ կը մնայ նոյնը. ինչպէս երէկ' նոյնպէս եւ այսօր։

1890 ին էր որ Թիֆլիսի մէջ հիմնուեցաւ Հայ Յեղափոխականներու Դաշնակցութիւնը որուն նախաձեռնողները եղան խումբ մը երթառարդ մասւորականներ, ուսանողներ, կրթուած ու դաստիարակուած ուսւ ժողովրդավար եւ բնկերվարական դաղափարներու շունչով։

Հայ Յեղափոխականներու Դաշնակցուի նը կեանքի կոչողները սակայն չեղան կոյր հետեւողներ եւ ընդօրինակողներ ուսւ իրականութեան մէջ գոյութիւն ունեցող գաղափարական — քաղաքական հոսանքներուն, անոնք իրենց ծրագիրն եւ ուղղութիւնը կարեւոր չափով մը պատշաճեցուցին հայ իրսկանութեան, իրենց մտահոգութեան առարկան ընելով հայ ժողովուրդի ազատութիւնն ու բարօրութիւնը։

Աւելի յետոյ, երբ Հայ Յեղափոխականներու Դաշնակցութիւնը փոխուեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան, նոր մշակուած ծրագրին մէջ, — ընկաւնուած 1892 ին — համեմատարար աւելի յստակօրէն գծուեցաւ կուսակցութեան նպատակը որ կը բանաձեւուէր այսպէս. «Հ. Յ. Դաշնակցութեան նպատակն է լիդափու.

սուրեան միջոցաւ Թիւրքաց Հայաստանի մէջ ձեռք բերի կազմական եւ տնտեսական ազատութիւն»։

Ի հարկէ այս բանաձեւն ալ անհրաժեշտ պայմանութեամբ ու ճշգրտութեամբ չի թարգմաներ մեզի Հ. Յ. Դաշնակցութեան քաղաքական իտէալը. զոր գրքերէն աւելի, սկիզբէն եւելթ միշտ աւելի յստակ կերպով երեւան եկաւ իր գործերուն մէջ յդկուելով, կոկուելով ու կաղապարուելով կեանքի հրավառ բովին մէջ։

Ինչ կը վերաբերի այն գործելակերպին, այն ձամբուն ուրկէ՝ կարելի պիտի ըլլար հասնիլ առաջ ջաղքուած նպատակին, 1892 ի ծրագիրը վերլուծելով Թուրքիոյ մէջ զոյութիւն ունեցող պայմանները կը դանէ որ տիրող անտանելի վիճակին «վերջ կարող է առ միայն ԲՌՆԻ ՑԵՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ, եւ մենք ալ առոր կը դիմենք. պէտք է քօրափել այդ խայտառակ լուծի, ոչնչացնել արդի միապետական բռնակալ ու ժիմը ձեռք բերել ազգերու համեւաշխուրին ստիւատանքի ապ սիովորիւն, խղճի, խօսքի եւ հանգմունքի ազատութիւն»։

Եյս ուղղութեամբ ալ Դաշնակցութիւնը մինչեւ վերջը պայքարեցաւ հասնելու համար իր նպատակին։

Դաշնակցութեան ծրագիրը կարեւոր փոփոխութիւն մը կրեց աւելի լետոյ 1904 ին իր. մտահոգութեան առարկայ գարձնելով նաև կովկասի հայութիւնը, բան մը որ անտեսուած էր մինչեւ այդ, ոչ միայն իր՝ այլեւ միւս հայ գաղաքական կուսակցութեանց կողմէ. որոնց կէտ նպատակը եղած էր Թըրքահայտառանը։

1904 ին Դաշնակցութեան Գ. Էնդէ. Ժողովը, գումարուած Վ. իէննայի մէջ որոշեց մասնակցիլ կովկասի յեղափոխական կաիւներուն, իւկ 1905 ին, Յուն իուն հարատարակուեցաւ կովկասեան գործունէւութեան նախագիծը՝ որով Դաշնակցութիւնը կը ձգտի ձեռք բերել Անդրկովկասի Դաշնակցային պետական կազմակերպութեան, տեղական լայն ինքնավարու-

թեան հիման վրայ, իբրեւ անբաժան մաս Առևսաստանի:

Աւելի յետոյ 1907 ին Հ. Յ. Դաշնակցութեան Հնդկ. ժողովը Անդրկովկասի Դաշնակցութեան գաղափարը որոշեց կիրարկել նաեւ Թրքահայաստանի համար ու մոցուց իր քաղաքական պահանջներուն մէջ.

Հ. Յ. Դաշնակցութիւնը այսպէս սկսաւ մտածել եւ Թրքահայաստանի եւ Մուսամատանի մասին, ու այդ օրէն հայ քաղաքական մտածողութեան մէջ մուտք դորձեց աննկատելի կերպով Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը զոր աւելի յետոյ յատակօրէն քանաձեւելու եւ օր մալ իրականացնելու համար պէտք պիտի ըլլար համաշխարհային մեծ վերիվայրու մներուն. Ընդհ. Պատերազմին...

Այօր արդէն բիւրեղացած է մեր կուսակցութեան քաղաքական դաւանանքը՝ որ կ'ամփոխուի Միացեալ եւ Անկախ Հայաստան բանաձեւին մէջ.

Այդ բանաձեւը իր մէջ կ'ամփոխէ տուրիներու ու դարերու ընթացքին հայ դատին համար աշխատած ու քրտինք թափած, գրիչ ու ուուր շարժած բայոր կարդի հայրենաւէրներուն երազն ու բաղձանքը. Անիկա վերջին խօսքն է հայ քաղաքական մտքին:

Անիկա այս փարուն է որուն կը դիմէ հայ ժողովուրդը. Հ. Յ. Դաշնակցութեան իմաստուն առաջնորդութեամբ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը կը ձգտի տեսնել հայ ժողովուրդը ազատ եւ ինքնիշխան. Ան կուզէ տեսնել մեր ցեղը, իբրեւ հաւասար եւ ազատ ան դամք քաղաքակիրթ մարդկութեան ու իր արժանի տեղը ունենալ մեծ ու փոքր ժողովուրդներու կողքին բերելով իր տուրքը հասարակաց սեղանին.

Հ. Յ. Դաշնակցութիւնը իբրեւ ընկերվարական կազմակերպութիւն, կը ձգտի ստեղծել համերաշխ ու ներդաշնակ մարդկութիւն մը, որուն ծոցին մէջ բոլոր կայենան աշխատիլ, ստեղծել ու վայելել:

Ասոնք են Դաշնակցութեան հիմնական նպատակները, որոնց հասնելու համար, Ան 39 տարիէ ի վեր. պայշտար կը մզէ ներքին ու արտաքին անթիւ ու անհամար թշնամիներու դէմ, ու պիտի շարունակէ մզել՝ մինչեւ որ հասնի իր ամբողջական նպատակին՝ որմէ հեռու չէ....

Դաշնակցութեան գործուելուրիւնը

Հ. Յ. Դաշնակցութիւնը իրեն նպատակ ունենալով Հայ ժողովուրդի ազատութիւնն ու բարեկեցութիւնը, իր 39 տարուայ գոյսութեան ընթացքին վայրկեան միակ չի դադրեցաւ հետապնդելէ իր սըրբազան իտէալը:

Եթէ չըլլար Հ. Յ. Դաշնակցութիւնը իր գործունելութեամբ, մեր ազգային պատմութեան վերջին քուսամնամեակը պիտի ներկայացնէր տժոյն և անբովանդակ ժամանակամիջոց մը, որպիսին է մեր քաղաքական գերութեան դարաւոր ժամանակաշը յանը

Տուրքը էր հայ իրականութիւնը մինչեւ մեր կոսոակցութեան երեւան գալը. Եթէ անկէ առաջ կային լուսաւոր կէտեր մեր կեանքի խաւար հօրիզոնին վրայ, անոնք սակայն ան զօր էին ճեղքելու տիրող մթութիւնը: Հ. Յ. Դաշնակցութիւնն էր որ կայծակի պէս շանթեց հայ երկինքին վրայ, պատուց ազգամուզը և հնարա որութիւն տուաւ որ հայ մարդը յօյոսվ նայի իր ազգային. ու կարենայ տոկալ կեանքի նիւթական և բարոյական հարուածներուն:

Անհնար է քսոնի մը էջերու մէջ տալ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութեան ուրաւանկարն իսկ: Այդպիսի փոքր մը աններելի յանդգնութիւն մը պիտի ըլլար: Կուսակցութիւն մը որ ամբողջ 40 տարի, իշխան է հայ իրականութեան մէջ, ըլլայ քաղաքական, ըլլայ մտաւոր-ժակութային գետնի վրայ, կազմակերպութիւն մը որ՝ իր ուժեղ դրաշմը դրած է հայ կեանքի բոլոր խոշոր երեւոյթներուն վը-

րայ, որ ձեւ ու գոյն տուած է հայութեան անձեւ ու անկազմակերպ օրկանիզմին, արժանի է աւելի լուրջ ուշադրութեան և համորներ պէտք է գրել կարենալ պատմելու և պատկերացնելու համար անոր տուապելական մեծագործութիւնները պայքարի փշոտ ու արիւնոտ ճամբուն վրայ:

Մտաւորաբարոյական տեսակէտէն անգնահատելի է Դաշնակցութեան կատարած դերը:

Ան՝ իր մարասկան ու մշակութային գործունէ. ութեամբ յեղաշրջեց հայ մտայնութիւնը: Հայը հանեց սորուկի, բայալի կրաւորական ու կախեալ վիճակէն և դրաւ զայն ներգործական յարձակողական դերքի վրայ:

Երէկւայ ստրուկէն Դաշնակցութիւնը ստեղծեց ֆէտայիններու առապելական ու հերոսական սերուն. Դու:

Եսասէր, փոքրոգի հայէն կերտեց այլասէր և անձնուէր անհատը, ոչխարհերու եղիելի հօտէն երեւան բերաւ մարտնչողներու երկաթէ բանակ մը, կեանքի կոչելով հայը՝ երբեւ գիտակից հաւաքականութիւն մը և դասելով զայն քաղաքսկիրթ ազգերու շարքը:

Քանի չկար Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայը արհամարհուած էր իր մեծ ու փոքր դրացիներէն, ու իր անունը համարժէք էր երկչոսութեան, վասոգութեան, ու կնամարդութեան:

Քիւրտին համար Ֆլա էր, Թուրքի աչքին՝ բայտաւին լեզուին վրոյ առմեսօքա ու այսպէս ամէն տեղ...

Հայը արհամարուած էր ոչ միայն ամբոխէն՝ այլեւ մտաւորական, զեկավար շրջանակներէ:

Ուրս հոչակաւոր բանաստեղծ Պուշկինն իսկ չի քաշուեցաւ զայն անուանելու «ամենաստոր, ամենավախկոտ ազգ»ը:

Դաշնակցութեան կատարած հրաշքը եղաւ այն՝ որ հայուն մէջ սպանեց երկչոսութիւնը, հայը յար-

գելի դարձուց նախ ինք իր առջեւ, յետոյ յարգանք պարտագրելով օտարին:

Հայը դադրեցաւ ինչպէս Արեւելքի՝ նոյնպէս արեւմուտքի մէջ նկատուելէ իբրեւ միջնորդ վաճառական, վաշխառու եւ չարչի, ընդունակ միայն կեղծելու, առղոսկելու եւ ուրիշին գութը իր վրայ հրաւիրելու:

Եւ այս բոլորը սակայն գաւազանի հրաշագործ հարուածով մը չէր որ կատարուեցան:

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր պայքարի ճամքուն վրայ, տուաւ անհամար եւ թանկագին զոհնը: Ան՝ հայ ապահագրութեան Մողովին մատաղ ըրաւ իր լաւագոյն ընկերներն ու վէթերանները: Անկարելի պիտի ըլլար յիշել մի առ մի անոնց անունը, այն քան շատ են անոնք, այնքան բազմաթիւ են նուիրական, ծանօթ ու անյայտ գերեզմանները: Արարատէն մինչեւ վիթոյ, Արաքսէն մինչեւ Եփրատ, հայրենի պաշտելի հողերէն մինչեւ Արաբական արեւակէզական անապատները, մինչեւ արտաահմանի հէլլոն: Կալ եւ պանդուխտ հորիզոնները:

Ամբողջ 40 տարի հայ ժողովուրդի մարտական մեծ կուտակցութիւնը դուլ ու դադար չունեցաւ: Ան ուխտած էր հասցնել հայ ժողովուրդը խոստացուած Աւետեաց երկիրը, ու իբրեւ նոր կարու Մողովի մը, արեան ծովերէ անցնելով քալեց գէպի սրբազն նըպատակը ու օր մ'ալ հասաւ այնտեղ, Արարատի սպիտակ կատարին փողփողելով եռափայն դրօշը:

Բայց մինչեւ հոտ, գժնդակի, արիւնոտ՝ այլ հերոսական պայքարի ու մարտնչումներու յաջորդական հանգրուաններ կան՝ որոնք առաջնորդեցին մեր քայլերը գէպի «Մայիս 28-ի հրաշքը»:

Հ. Յ. Դաշնակցութեան կեանքը, իր ծնան օրէն իսկ եղաւ անվելի ու անհաւասար դիւցազնութեանց շարք մը:

Խանասո՞ր, Պանք Օթօման. Սասո՞ւն, Երլարլի մահափորձը, Հայ-Թաթարական արիւնոտ պայքարնե-

ըլ, Վասպուրականի, Տարօնի, Շ. Գարահիսարի, Բագուի  
դիւցազնամարտերը, ասոնք բոլորը տարիներով ի-  
րարմէ անջառուած հերոսական դրուագներ են, զա-  
նոնք իրարմէ բամնող անջրպեսը նոյնպէս լեցուն է  
զինեալ պայքարի հազարումէկ փայլուն, յուզիչ և  
արիւնուագուազարներով:

Ու մարզագայուշ՝ միշտ Հայաստանն է, Արարա-  
տէն մինչեւ Արածանի հովիտները, Երեւանէն մին-  
չեւ Վասպուրական, Սասուն ու Տարօն:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, միս մինակը, տարի-  
ներ ու տարիներ, կրեց իր ուսերուն վրայ, կրեց  
հաւատքով, համբերատարութեամբ ու քաջութեամբ  
ազատագրութեան ծունը խաչը: Զինեալ պայքարը ի-  
րեն համար միջոց մը միայն ըլլալուն, անիկա, ա-  
տեն ատեն, երբ այդ պէտք եղաւ. վարդրաւ զէնքը,  
ու լծուեցաւ խաղաղ, շինարար աշխատանքի, ջանա-  
լով դարմանել կոուի մէջ ստացուած վէրքերը, հե-  
տամտելով հայ գիւղացիութեան և հայ աշխատաւոր  
բազմութիւններու, մտաւոր, բարոյական ու տնտե-  
սական ուժերու կտղուրումին:

Դաշնակցութիւնը իր գործունէութեան ընթաց-  
քին հեռու եղաւ ալանդաւորական (տօկմաթիք) ա-  
մէն նեղմտութենէ: Զինքն առաջնորդող ուղեցոյցը  
եղաւ, ամէն քանէ առաջ, կեանքը, ատոր համար ալ  
միշտ ականջ դրաւ կհանքի ձայնին ու հետեւեցաւ  
անոր: Ճառն եղաւ, առանց անսկըբունք ըլլալու եւ  
հայ ժողովուրդի շահը մեաց ու կը շարունակէ մեալ  
իր գեւագոյն սկզբունքը:

Դաշնակցութիւնը այսօր ալ պայքարի ճանապար-  
հին վրայ է, իրեն հետ ունենալով հայ ժողովուրդի  
բոլոր պարկեցտօրէն մտածող ու անկեղծօրէն զգացող  
տարրերը:

Ան այսօր ալ ամուր կեցած է իր դիրքերուն  
վրայ, երկրին մէջ թէ երկրէն դուրս, աչքը ուղած

Արարատին, ու ձեռքն ունենալով եռագոյն դրօշը:  
ինչպէս երէկ, հիմա ալ օրուան հզօրներուն առջեւ  
քամակ ծոռղ սեւ ճերմակ ու կարմիր վարձկաններ  
կամ քաղաքական քամէլիօններ ճակատ են ամրացու-  
ցեր, ու հաւա՛ր կը կանչեն Դաշնակցութեան դէմ,  
որ կը շարունակէ արհամարհել անոնց փողոցային  
կանչւըոտուքը, տունց շեղելու այն նպատակէն՝ ո-  
րուն համար ճամբար է ինկեր:

Հայ մարտական կուսակցութիւնը, ինչպէս միշտ  
այսօր ալ ունի իր քաղաքական յատուկ պահանջնե-  
րըն ու գործելակերպը, որոնք կը բղինին մեր իրա-  
կանութեան առարկա, ական պայմաններէն ու հայ  
ժողովուրդի անսակարկելի շահերէն:

Տա՞նք այդ քաղաքանութեան ուրուագիծը,  
ինչքան որ հնարաւոր է, ինչքան որ կը ներեն գըր  
քոյկի մը նեղ սահմանները:

### Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Հ. Յ. Դաշնակցութիւնը իրեւ ազգային յեղո-  
փոխական կաղմակերպութիւն իր ծագման օրէն ի-  
վեր, միշտ ունեցած է պայքարի երկու ճակատ, մին  
ներքին միւսը՝ ատաքին:  
Ներքին ձակաս.

Ներքին ճակատին վրայ ան անխնայ եւ անկա-  
րեկիր կոիւ մղած է բոլոր անոնց դէմ՝ որոնք ուղած  
են, այս կամ այն ձեռով, քար դնել հայ նորազարթ  
մտքին յառաջդիմութեան առջեւ, ուղելով հայ ժողո-  
վուրդը պահել խաւարի ու ագիտութեան ճանկերուն  
մէջ: Դաշնակցութիւնը անխնայ ոչնչացուցած է բո-  
լոր անոնք որ իրեւ. հայ կեանքի ցեցեր, բռնակալ  
իշխանութեանց ձեռքին գործիք եղած են, ժողովուր-  
դի դժբախտութեան մէջ փնտուելով իրենց երջանկու-  
թիւնն ու նվեթական բարեկեցութիւնը:

Դաշնակցութիւնը ամբողջ 39 տարի պայքարած

Է նաև հայ պահպանողականութեան եւ հայ յետագիմականութեան կողմէ յարուցուած ամէն ձեւի արդելքներուն դէմ, ջանալով հայը հաղորդակից ընելքաղաքակրթութեան, լոյսին եւ բարիքներուն:

Այս պայքարը, մեր ներքին կեանքին մէջ տըւած է իր բարերար որդիւնքը. այսօրուայ հայը, այլեւ երէկուան նախապաշտեալ, երկչու, ստրկամիտ ու աւելորդապաշտ արարածը չէ. անիկա մեծ չափով մը դարձեր է ինքնազիտակից, իր չարն ու բարին որոշելու չափ խելահաս, առանց սակայն վերջնականապէս եւ լիովին ձերբաղասուելու անցեալի նիւթական ու բարոյական կապանքներէն:

Ինչպէս երէկ՝ այսօր ալ հայ կեանքին մէջ կ'սպրին ու կը գործն ժխտական ուժեր, որոնք ստրկամութեան եւ փարիսեցիութեան թոյնով կ'աշ խատին վարակել հայութիւնը, եւ մեր հանրային կեանքը վերածել անկերպարան քառի մը զէրօյի հասցնելով հայութեան հաւաքական արժէքը:

Այս քայլքայիչ արբերուն դէմ միս մինակը կեցած է Հ. Յ. Դաշնակցութիւնը ու յաջողապէս կը տանի իր ծանր պայքարը իրեն օժանդակ ու գործակից ունենալով հայութեան չէզոք մասին ամէնէն դիտակից եւ ազգասէր աարբերը:

Դաշնակցութեան շարքերը աշխարհի բալոր մասերուն վրայ, ուր որ հայ կայ, ժտածուած ու սիստեմաթիք կերպով լծուած են հայ մտքի ու բազուկի աղատագրութեան գործին, առանց վայրկեան մը միսկ կասկածելու իրենց նուիրակոն առաքելութեան յաղթանակին. առանց բոպէ միսկ տատանելու կամ ընկրելու հակառակորդին կողմէ բարձրացուած արդելքներու առջեւ:

Պէտք է խստավանիլ նաև այն՝ որ այսօր հակառակորդ բանակն ալ կը ճգնի աւելի կաղմակերպուած ձեւով երեւան գալ եւ ձեւ ու մարմին տալ իր քառին. աւելի յաջող կերպով կատարելու համար իր պերախտ աշխատանքը:

Մեր հակառակորդներուն տկարութիւնը սակայն հոն է որ, անոնք մեծ մասով զուրկ են հրմնական ու հաստատուն նպատակէ մը, Անոնք յունին խանդավառող ու զոհաբերութեան մղող ուեւէ իտէալ եւ զիրենք առաջնորդողն է միայն անձնական — թայ. Փայտական շահն՝ ու կուսակցական կիրքը:

Եթէ այդ իտէալը գոյութիւն ունենար, եթէ մեր հակառակորդները ունենային ազգային շահերու որոշ գծուած ու մշակուած ծրագիր մը, առանարակ եթէ անոնք ունենային ազգային մտահոգութիւններ, շատ զիւրին էր ստեղծել ընդհանուր հասկացողութիւն մը, գոնէ արտասահմանի հայութեան մէջ:

Ցաւալին այն է՝ որ Դաշնակցութեան խայտարգէտ հակառակորդներուն ոչ միայն կը պակսի աղգային շահերու պաշտպանութեան նուիրուած գործունէութեան ծրագիր մը, այլ նաև աարբական պարկեշտութիւն եւ սրացաւութիւն ազգային ամէն խնդրի առթիւ: Եթէ այսպէս չ'ըլլար, շատ զիւրին կարելի էր համաձայնիլ բազմաթիւ ազգային հարցերու շուրջ, որոնք կը մնան երեսի վրայ առանց լուծում մը ստանալու: Առանց շարքէն են՝ Համագաղութային կեդր, Կազմակերպութիւն մը ստեղծելու, Անտաօլուի հայ բեկորները փրկելու, հայ գաղթականները տեղաւորելու, հայերու Հայաստան ներդադթը ապահովելու հարցերն ու առաւել կամ նուազ չափով կարեւորութիւն ներկայացնող բազմաթիւ խընդիրներ, որոնց մասին ուեւէ կուսակցական նկատում չկրնար գոյութիւն ունենալ ու պէտք չէ որ ունենայ:

Դաշնակցութիւնը, իր մամուլին, իր գործիչներուն եւ իր պաշտօնական ու կիսապաշտօնական բոլոր մարմիններուն միջոցաւ տարիներէ ի վեր կ'աշխատակի համագործակցութեան մղելու ամբողջ հայութիւնը. բայց, իր այդ ճիգը ինչպէս երէկ, այսօր ալ կը հանդիպի ընդդիմութեան:



Այդ ընդդիմութիւնը մօտաւոր անցեալին մէջ կուգար աղա — պահպանողական — կղերական տարբերէն, այսօր նոյն ընդդիմութիւնը ցոյց կը տրուի դարձեալ նոյն դասակարգէն՝ որ կազմակերպուած է Ռամկավար — Ազատական անունին տակ, աղաւաղեւով ու անպատուելով եւ ռամկավարութեան եւ աղա տականութեան անունն ու իմաստը:

Հայ յետադիմութիւնը այսօր յանձին հայ պոլշեւիքներու, այսինքն հայ ապազգայնութեան, գըտած է իր դաշնակիցը ու դարձեր է անոր խնկարկուն, ինչպէս երէկ, կը խնկարկէր Յարին ու Սուլթանին բռնապետութիւնը:

Հայ յեղափոխութեան ու ռամկավարութեան, դէմ իր պայքարին մէջ, հայ պահպանողականը միշտ ալ դիմած է օտար, բռնապետ ուժին, ուստի երբեք թող զարմանալի չի թուի երբ ան տյաօր կը դիմէ պոլշեւիքներուն, պաշտպանելու համար իր նեղ թայֆայական վաղանցուկ շաները:

Ողբալի է այս մտայնութիւնը. կսկծեցուցիչ է փաստը. բայց ասիկա պատճառ մը չէ որ մենք չի շարունակենք կատարել մեր պարտքը, արթնցնելու համար բոլոր քնացող խղճմտանքները, զգաստութեան կանչելու համար բոլոր անոնք որ մոլորութեան մէջ են:

Այս նպատակով ալ, Հ. Յ. Դաշնակցութիւնը ամէն առթիւ, ու մասնաւորապէս “Դաօնակցութեան Օր” ուան առթիւ, պարտականութիւն կը նկատէ յիշեցնելու բոլորին, իր ներքին քաղաքայանութեան նշանաբանները, հնարաւորութիւն տալու համար ամեն հայու որ անդրադառնայ անոնց ու մտածէ անոնց մասին,

Հ. Յ. Դաշնակցութիւնը, մասնաւորապէս արտապահմանի մէջ, կը ձգտի՝

ա. — Ստեղծել գործակցութիւն եւ համերաշխութիւն Միացեալ եւ Անկախ Հայաստանի տեսակետին

վրայ կեցող տարրերուն մէջեւ, միացեալ ընդհանուր քաղաքական ճակատով մը ներկայանալու համար արտաքին աշխարհին առջեւ:

բ. — Գոյացնել համերաշխ ու խաղաղ մթնոլորտ մը հայութեան տարագիր զանգուածներուն մէջ, որոնք աղքատացած ու արիւնաքամ եղած են ու պէտք ունին լիովին կազմուրուելու:

գ. Պայքարի մեր ներքին կեանքը կազմալուծելու եւ աղքային գիտակցութիւնը մթագնելու ծառայող բոլոր երեւոյթներուն դէմ:

դ. — Պայքարի ապազգայնացման դէմ, վարժարաններու, մամուլի, մշակութային — մարզական միութիւններու եւ այլ միջոցներով. ջտնալով նորահատ սերունդը կրթել ու դատարակել աղջային ոգուով, ապահովելով հայերէն լեզուի զործածութիւնը:

ե. — Օժանդակել կազմակերպելու հայութիւնը նաեւ տնտեսական գետնի վրայ. վերականգնելու համար անոր քայլայուած տնտեսութիւնը՝ իրեւերաշխիք իր մշակութային բարգաւաճումին:

զ. — Հ. Յ. Դաշնակցութիւնը կը ձգտի տեսնել գաղութները նիւթապէս բարգաւաճած, բարոյալիք անխաթար, ֆիզիքապէս առողջ, կոպուած ամուր կապերով լիայր Հայրենիքին հետ ու զօրաւիգ՝ անոր ժողովուրդին ճիգերուն, ամէն գետնի վրայ:

ե. — Դաշնակցութիւնը կը պայքարի անաղարտ պահելու համար աղքային, մտաւոր, բարոյական, տնտեսական արժէքները ու կը ձգտի բարւոք մատակարարութեանը՝ աղջային մարմիններու եւ նիւթական աղքիւրներու:

ը. — Վերջապէս, ցան ու ցրիւ; իրենք իրենց մէջ պառակտուած, անզլուխ գաղութներու տեղ, Դաշնակցութիւնը կուզէ ունենալ համագալութային

կանութեան պահանջներն ու ճգտումը. բաներ՝ զորաչի կրնար չի բաժնել ամէն բանիմաց հայ, որ կը մտահոգուի հայութեան ու Հայաստանի ապագայով։

### Արտաքին հակա

Աւելի ուժեղ, աւելի դժուարին ու աւելի գըցնդակ եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան պայքարը՝ արտաքին թշնամիներու դէմ, որոնց հետ ամբողջ 39 տարի մղեց անհաւասար կու մը, հարուստ առասպելական քաջագործութեանց անհամար դրուագներով, հարուստ՝ թանկագին ու անփախարինելի զոհերով, որոնք իրենց կեանքին գնով ճգնեցան իրագործել հայ ժողովուրդի իտէալը Հայաստանի Անկախութիւնն ու Ազատութիւնը։

Այդ գիւցազնական պայքարը տուաւ իր քաղցր պտուղները, բայց թափուած արիւնը դեռ չստացաւ իր արդար տուրքը, ու Հայկական Հարցը այսօր ալ կը մնայ անլոյծ, պարտադրելով հայութեան ու անօր հարազատ կուսակցութեան, նորանոր զոհողութիւններ։

Դաշնակցութիւնը, հաւատարիմ իր անցեալին, այսօր կրկին պատնէշին վրայ է ու կը հոկէ հայութեան շահերուն, իրեւ անոր արթուն պահակն ու զինուորը։

Դաշնակցութիւնը միակն է այսօր այ իրականութեան մէջ որ՝ ներկայ քաղաքական կացութեան հանդէպ ունի իր յստակ գործելակերպն ու նպատակը, ինչպէս նաև զայն իրագործելու համար համապատասխան պայքարի զէնքեր։

Ոչ ոքի համար գաղտնիք է թէ, ազգերը յոդոնած ու սպառած, երկար պատերազմներու մէջ, այսօր կը ճգափին խաղաղ կենցաղի։ Խաղաղութիւն կը ցանկայ ինչպէս յաղթողը՝ այնպէս և յաղթուողը։ Խաղաղութեան և հաշուութեան ձիթենի ունին բոլորը, ինչ դասակարգի ալ պատկանին։ Ոմանք այդ բանը

կազմակերպութիւն մը կեդրոնական գործադիր իշխանութեամբ, որ ղեկավարէր ապարագիր 700,000 հայութիւնը ու պաշտպանէր անոր շահերը։ Այս պահանջներու գործադրութիւնը ինչքան ալ որ համահայկան իմաստով ալ անհրաժեշտութիւն են, անոնք առաւելապէս կը վերաբնթին արտասահմանին, ինչպէս յիշեցինք արդէն։

Հ. Յ. Դաշնակցութիւնը ունի իր յատուկ պահանջներն ու քաղաքականութիւնը նաև երկրի համար, ուր կ'իշխն խումբ մը հայեր, օտարի կամակատարներ, կրթնած օտար սուբններու, հակառակ Հայաստանի աշխատաւոր ժողովուրդի կամքին ու քաղանքին։

Դաշնակցութիւնը մեկնելով ազգային աւագ շահերէ, նկատի ունենալով հայ ժողովուրդի ապագան, ինչպէս երէկ՝ այսօր ալ կը պահանջէ

Ա— Որ բացուին Հայաստանի դռները, արտասահմանի տարագիր հայութեան առջեւ,

Բ.— Որ՝ վերջ գտնեն, անմիտ, ազգայնաս կուսակցական հալածանքները, սպանութիւնները, բանտարկութիւններն ու աքսորներ։

Գ.— Որ՝ վերջ դրուի հայ գիւղացիներու զինաթափութեան։

Դ.— Որ՝ վերջ դրուի թուրք — թաթար քնակ չութեան նպաստաւորուած ու առանձնաշնորհեալ վիճակին,

Ե— Որ՝ յարգուի քաղաքացիներու խղճի ու խօսքի ազատութիւնը,

Զ— Որ՝ վերջապէս հայութեան գլխին բազմած հառավարութիւնը, խաղաղ ճամբով, աշխատի արմեցնել հայութեան շահերը, հօղային անտեսական գետնի վրայ, դուրս հանելով հայութիւնը իր փոքր գրացիներուն հանդէպ ստորագրակ ու անտեսաւածի վիճակէն։

Ահա քանի մը խօսքով մեր ներքին քաղաքա-

կուզեն՝ մարտելու համար ձեռք բերուած աւարը, ու բիշներ զայն կը բաղձան, վերստանալու համար իրենց կորսնցուցած ուժերը, իսկ միջազգային ուսմա կավարութիւնը կը պայքարի ժողովուրդներու խաղաղութեան և եղբայրութեան համար, զուտ մարդկային ու քաղաքակրթական մտահոգութիւններէ առջնորդուած:

Այս պայմաններուն քէջ, մենք ալ, իրբեւ պահանջող կողմ մը, իրեւ անիրաւուած ժողովուրդ մը. որ կը ձգտի ձեռք ձգել իր աղաւութիւնը, պէտք ունինք համախմբելու մեր նիւթական ու բարոյական ուժերը. պէտք ունինք օգտագործելու այն բոլոր միջոցները որոնք կոչուած պիտի ըլլան պատկելու մեր յոյսերը:

Մեր Դատին լուծումը կրնայ ձեռք բերուիլ երկու համբով. ու սխալ կրլլայ՝ եթէ այդ երկուքէն ոեւէ մին անտեսենք.

Դաշնակցութիւնը անցեալին մէջ ալ օգտագործած է այդ երկու անապահնը, նայելով տեղի, միջավայրի ու ժամանակի յարմարութիւններուն,

Հայկական հարցը այսօր առաւել քան երբեք դարձած է միջազգային խնդիր մը, հետեւաբար անկարելի է անտարբեր մնալ այդ գետնի վրայ, ու մը. տածել միայն յեղափոխական պայքարի ուղղութեամբ.

Ինչպէս երէկ, այսօր ալ, Հ. Յ. Դաշնակցութիւնը պիտի շարունակէ արծարծել մեր դատը միջազգային հրապարակի վրայ, Ազգ. Դաշնակցութեան ժողովներէն սկսած, մինչեւ այս ու այն պետութեան մօտ, մամուլի բեմէն սկսած, մինչեւ խորհրդարաններու ամպիոններն ու նրբանցքները:

Բայց այսքանը բաւական չէ, այսքանը նոյն իսկ շատ քիչ է արժեցնելու համար մար իրաւունքը:

Հ. Յ. Դաշնակցութիւնը ամէնէն առաջ պէտք է մտածէ յեղափոխական ճանապահնի մասին, ան պէտք

է պատրաստ ըլլայ դիմագրաւելու մեր խայրենիքին գլխուն գալիք ոնեւէ դժբաղդ կամ բաղդաւոր հաւանականութիւն. ան պէտք է շարունակէ նոր սերունդներու ոգեւորութեան ազգի ըր մնալ, ոչ միայն իրբեւ փայլուն խօսքի ու մտածման հեղինակ, այլաւ փայլուն գործերու ճարտարապետ:

Սակայն ձշտենք այն թշնամի ճակատը, որուն դէմ ուղղած պէտք է ըլլան մեր պայքարի զէնքերը:

Դժուար չէ այդ հշտումը կատարելը:

Քանի Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրին ու գործունեութեան հիմնական նպատակը կը հանդիսանայ Միացեալ եւ Պելյախ Հայաստանի զաղափարը, ուրեմն մեզի թշնամի են բոլոր անոնք որ՝ գերեզմանափառենեն եղան ու կը տարունակեն ըլլալ այդ զաղափարին:

Այդ ոճագործութեան անմիջական հեղինակները երկուք են՝ Թուրքիան եւ Ռուսաստանը:

Եթէ նոյն իսկ մէկ գոյն թողունք թուրք պէտութեան դարաւոր քարաւոր քաղաքանութիւնը ու միայն նկատի ունենանք սակերջին 8-10 տարուան շրջանը, կը տեսնենք որ, այս պէտութիւնը հակառակ իր ներքին արմատական թարեկարգութիւններուն, հակառակ իր կատարած ընկերային բոլոր յեղոշրջումներուն, ոչ թուրք ազգերուն համար կը շարունակէ մնալ նոյն ոճագործիշխանութիւնը:

Մասնաւորելով մեր խօսքը հայ եւ թուրք յարաբերութիւններուն, ցաւով պէտք է ըսել թէ ոչ մէկ քան կայ որ լաւատես ընէ մեզ ապագային մասին:

Թուրքը, քուելով արեւմուտքէն, այսօր առաւել քան սխոէմաթիկ կերպով կ'աշխատի ընդարձակել իր իշխանութիւնը դէպի արեւելք, դէպի կովկաս ու Ատրպատական, ու Կասպից ծովէն ալ անդին, ստեղծելու համար ընդարձակ զուտ թրքական

մեծ պետութիւն մը: իր յառաջխաղացւթեան այս ճամբուն վրայ թուրքը կը հանդիսանայ միակ եւ տմէնէն վտանգաւոր թշնամին՝ ՀԱՅ ՅԵՂԻՆ ԳՈՅՑՈՒԹԵ ԹԵԱՆ: Քանի որ այս է կացութիւնը, քանի որ Քէ՛ մալական քաղաքականութիւնն ալ կը ձգտի բնա: ջնջել հայութիւնը իր դարաւոր բնակավայրին մէջ, հայ ժողովուրդին վրայ պարտք կը ծանրանայ ամին զնով պաօպանել իր գոյուրիւնը իր պայքարին միանալով այն բոլոր ուժերուն նետ որպէս հարուած ուղղուած է քուրքին դէմ:

Այս', թշնամական են այսօք ալ, հայ եւ թուրք յարաբերութիւնները ու պիտի չարունակեն այդպէս մնալ քանի Թուրքիա կը չարունակէ ապառնալ մեր գոյութեան ու մեր իտէալին, քանի չի ճանչնար մեր իրաւունքները Թրքահայաստանի հողերուն վը: րայ ու տեւագէս կը դաւադրէ առնասարակ Հայ պետութեան մը կազմութեան և բարգաւածումին դէմ:

Թուրքիոյ դէմ մեր պարտադրուած պայքարին մէջ Հ. Յաշնակցութիւնը չի կրնար հաշուի չառնել բոլոր այն բարեկամ ուժերը որոնք նոյնպէս անիրաւուած են թուրքիոյ կողմէ:

Անհաւասար կոիւը Թուրքիոյ դէմ պէտք է մզուի ընդհանուր ուժերով ու պայքարի ճամփուն վրայ ահա մեր դէմը կելլէ, մեր երէկի թշնամին՝ քրտարիւնը և եղբայրական ձեռք կը կարկառէ: Այդ ձեռքը չի կրնար մերժուիլ քանի որ երկու դարաւոր դրացիներու շահերը զուգադիպած են և թրքական գործիք եղով քիւրտը, այսօր կը կուրի նոյն թուրքին դէմ՝ յանուն իր աղաւութեան:

Քրտական պայքարի ճակատը այսօր քաստօրէն ուղղուած է Թուրքիոյ դէմ, ու Դաշնակցութիւնը այնքան ատեն միայն կրնայ գործակցիլ քիւրտերուն, ինչքան ատեն որ անոնք իրենց թշնամնքի առարկայ կը դարձնեն միայն Տաճկաստանը ու իրենց պահանջները չեն ուղղեր նաեւ Պարսկաստանի ու

Իրաքի դէմ, որոնք բարեկամ ուժեր են:

Հայութիւնն ու Հ. Յ. Դաշնակցութիւնը մասնաւորապէս յանձին Պարսկաստանի կը գտնեն բարեկամ ժողովուրդ մը, որ հարիւրաւոր տարիներէ ի վեր ամենաբարեացակամ աչքով նայեր է հայ դատին ու իր հողին վրայ գտնուած բազմահազար հայութեան:

Բացի ատկէ, Պարսկաստանը ինքնին կը հանդիր սանայ բնական դաշնակից մը Հայաստանի, որով հետեւ ինկիւրիի համաթուրանականները ամէնէն առաջ իրենց աչքը ուղղած Կե Պարսկական Ատրպատականին՝ ուր կը վխուան Թրքական գործակալները:

Այս է մեր դիրքը Թուրքիոյ հանդէպ, Դիրք մը՝ որ պարտադրուած է նոյնինքն Թուրք կառավարութեան կողմէ:

Հայաստանի Անկախութեան երկրորդ թշնամին հանդիսացաւ պօլչեւիկեան Ռուսաստանը որ Թուրք փաշաներու հետ դաւադրեց նորակազմ Հայկական Հանրապետութեան դէմ ու վերջ ի վերջոյ դրաւեց զայն, հիւծած Հայաստանին վրայ կոիւի հանելով Գարա. Պէքիրի բանակները, չի մոռնալով Թիկունքէն ալ ի՞նք սուր միել հայ ժողովուրդի մարմնին:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, յանձին պօլչեւիկեան Ռուսաստանին, Հայաստանի անկախութեան գերեզմանակար մը տեսնելով հանդերձ, չի կրնար անոր դէմ կիրարկել այն քաղաքականութիւնը զոր պիտի ուղէր կիրարկել Թուրքիոյ դէմ:

Քանի Մուսմաֆա Քէմալի բանակները կեցած են Ալէքսանդրապոլի առջեւ ու Արաքսի եզերքները, քանի անպաշտպան է հայ ժողովուրդը իր բնագաւառին մէջ, ստիպուած ենք պոլչելիքներու ներկայութիւնը գիտել իրեւ նուազագոյն չարիք:

Միւս կողմէ հաւատացած ենք թէ՛ տեւական ըլլալու կոչուած չէ խորհրդային իշխանութիւնը և ոչ հեռու օր մը, անիկա դատապարտուած է չքանալու, իր Թրքատէր քաղաքականութեան հետ: Եթէ հնա-

բաւոր է այս բանը, այն ատեն, ոռւս ժողովուրդէն թխող հարազար իշխանութիւն մը կրնայ մեծապէտ օժանդակիլ Հայկական Հարցի բանաւոր և արդար լուծումին, ահա թէ ինչո՞ւ անհրաժեշտ է սերտ կապ պահել ոռւս բոլոր ժողովրդավար և աղատամիտ տարրերուն հետ, ու այժմէն պատրաստել հողը՝ ոռւս և հայ ապագայ բարեկամութեան:

Առևսաստանի հանդէպ այս նկատումներէն առաջնորդուած, Հ. Յ. Դաշնակցութիւնը դէմ է ոեւէ արտաքին միջամտութեան նեռաստանի ներքին գործերուն և ինք կը մերժէ ոեւէ գործակցութիւն այդ ուղղութեամբ, ձգելով Խուսաստանի ճակատադիրը իր ժողովուրդին:

Իորհրդային Խուսաստանի և Խորհրդային Հայաստանի դէմ մեր պայքարը դնելով գաղափարական դեմանի վրայ, մենք չենք գագրիր պահանջելէ՛ որս պէսզի Մոսկուա վերջ դնէ Խորհրդային Հայաստանի նկատմամբ վարձ իր անարդար քաղաքականութեան, հնարաւորութիւն ստեղծելով որ՝

Ա. — Ընդդարձակութին Հայաստանի այժմու ներքին սահմանները, Վրաստանի ու Ատրպէյձանի կը ուած զուտ հայկական և հայաբնակ հողամասերը վերադարձնելով Հայաստանի, որսւն ժողովուրդը կը տառապի հողի պակասէ ու պետութիւնը՝ ապահով սահմաններէ:

Բ. — Որ՝ ամէն կարելի դիւրութիւն տրուի, հայ տարագիր բազմութիւնները տեղաւորելու համար Հայաստան, բանալով անոր սահմանները իր զաւակներուն առջեւ:

Գ. — Որ վերջ տրուի այն խտրական քաղաքականութեան դոր կը վարեն Մոսկուայի պոլեւիկ վարիչները, միշտ նպաստաւորելով քաղաքական, տընտեսական և ֆինանսական գետնի վրայ Ատրպէյձանն ու Վրաստանը, ի վնաս Հայաստանի:

Ահա այն դիմք զոր կը տանի Հ. Յ. Դաշնակցու-

թիւնը Խուսաստանի հանդէպ ինչ կը վերաբերէ Հայաստանի անմիջական գրացիներուն, Վրաստանի ու Ատրպէյձանին, մեր քաղաքականութիւնը կը շարունակէ մնալ բարեկամական, հակառակ ամէն բանի, որովհետեւ կովկասն ան ժողովուրդներու անկախութիւնն ու ապագայ բարորութիւնը ամէնէն առաջկախում ունի նոյն այդ ժողովուրդներու բարի յարաբերութիւններէն:

Դաշնակցութիւնը և հայ ժողովուրդը կ'ուղեն հայը, վրացին ու թաթարը տեսնել բարեկամ ու գործակից, իրենց քաղաքական ու տնտեսական շահերու իսկ աեսակէտէն:

Համենելու համար սակայն այդ բաղձաւի վիճակին, անհրաժեշտ է լուծել կարգ մը առկախ և կենսական խնդիրներ, որոնք Խորհրդային իշխանութեան ոռով ալ մնացին անլոյն, իրենւ հետեւանք վրացի և թաթար կօմունիատներու նեղ ազգայնական ողիին:

Ախալքալաք, Հայկական Բորչալու, Լեռնային Ղարաբաղ, Շարուր-Նախիչևան, ահա այն վէրքերը զորս պէտք է բուժել, ահա այն անդամները, որոն խլուած են Հայաստանի մարմնէն ու պէտք է ետ վերադարձնել, եթէ խլողները իրենց նպատակ դրած շենքիակի մը վերածել Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Դաշնակցութեան քաղաքականութիւնն է լուծել այս վէճերը խաղաղ ճամփով և արդարութեամբ, ամուր հիման մը վրայ դնելու համար կովկասեան ժողովուրդներու ներկայ ու ապագայ յարաբերութիւնները,

Ահա այն ճանապարհ որուն վրայ կեցած է Հ.

Յ. Դաշնակցութիւնը, հայ ժողովուրդի մեծ կուսակցութիւնը:

Անոր քաղաքականութիւնը իր հիմնական գիծներուն մէջ, դրուած է հայ գիտակից տարրերուն առջեւ, և պատրաստ է լսելու ամէն ազնիւ ու բարի խորհուրդ՝ որուն կողմէ ալ որ թելագրուի ան:

Դաշնակցութեան հակառակորդները օգտակար գործ մը ըրած պիտի ըլլան եթէ իրենց գրիչը յատ կացնեն ազնիւ աշխատանքի, զբաղելով հայ իրականութեան հրատապ և ճակատագրական հարցերով, փոխանակ անձնատուր ըլլալու փողոցային բարքերու և տէրտէր տիրացուի անհամ, անվերջ ու անմիտ վեճերու:

Այս է որ կը պատէ հայ ժողովուրդը:

Այս է որ կը պահանջէ հայութեան ու անոր հայրենիքին շահը:

Հ. Յ. ՄԵԾ ՎԵՐԵՐԱՆՆԵՐԸ



ԹԻԱՏՐՈՒ

ՔՐԻՍՏՈՓՈՐ

ԶԱԿԱՐԵԱՆ

## ՄԵՐ “ԱՆԵԼԻՔԻ, Ը

“Դաշնակցութիւնը այլեւս անելիք չունի»...

Քաղաքական կեանքի ալեկոծութիւն ներուն դիմադրելու չափ ուժէ եւ տոկունութենէ զրկուած ծերունիի մը այս յուսահատ եւ տկար ճիշը, Դաշնակցութեան հակառակորդներուն համար ատենէ մը ի վեր դարձեր է ամբողջ նշանաբան մը, զոր ծամծմելով ու ծամածոելով, իրենց օրը իրիկուն կընեն:

Զկրնալով ուեէ լուրջ քննագատութեան առարկայ ընել Դաշնակցութեան փառաւոր անցեալն ու ներկան, անոնք, հակադաշնակցական տարրերը, ինքոզինքնին կը մխիթարեն կասկածի տակ դնելով կամ ժխտելով մեր կուսակցութեան ապագան:

“Դաշնակցութիւնը անելիք չունի, զատումը, այնքան ծանծաղ է, այնքան տղայական, որ չարժեր ծանրանտ անոր վրայ, ատոր համար ալ կը բաւականանք քանի մը ընդհանուր նկառողութիւններով։

Ամենէն յետին պարզամիտին, ու համբակին համար ալ պարզ է թէ, չ. Յ. Դաշնակցութիւնը ծընունքն է հայ տառապանքին եւ կոչուած է դարման դնելու հայ ժողովուրդի կոտուացող վէրքին։

Այդ դարմանը, այդ սպեզանին, տրուած պիտի ըլլայ, երբ՝ հայութիւնը վերստին տիրանայ իր անկախ պետական կեանքին, մէկ դրօշի տակ հաւաքելով Հայաստանի բաժան բաժան հողամասերը, եւ հայութեան ցան ու ցրիւ եկած բեկորները։

Այս սուրբ նպատակին համար, տարիներու ընթացքին, զոհուեր են ամենէն ազնուականներն ու ամենէն առաքինիները մեր շարքերէն։

Ամբողջ ցեղը “լինել չլինելու Շէյքոպիրեան

հարցականին առջեւ է գտեր ինքզինքը բայց երբեք աւաճաներ իր իտէալին։

Աղաղութեան եւ անկախութեան դրօշը այսօր ալ կը մնայ բարձր, եւ արիւններու ու աւերակներու մէջէն Հ. Յ. Դաշնակցութիւնն է որ զայն կ'առաջ նորդէ իր լուսաւոր նպատակին։

Հակառակ դուրսէն ու ներսէն սոացուած ծանրածանը հարուածներու, հակառակ դառն յուսախարութիւններու, դիտակից ու գործօն տարրերը այսօր ալ բոլորուած են ազգային եռագոյն դրօշին, չուրջ, խանդավառութեամբ եւ հաւատագով։

Հայ նոր սերունդը այսօր ալ բոլորուած է մեր կուսակցութեան չուրջ եւ անկէ կ'ակնկալէիր յոյսերուն պարկումը։

Ամբողջ հայ ազգային քաղաքական պայքարի բեռը այժմ ալ ծանրացած է Հ. Յ. Դաշնակցութեան ուսերուն, եւ Երեւանէն մինչեւ Փարիզ և Նիւ Եօրք, հայ աշխատաւորութեան աշքը ուզզուած է Քրիստովորներու, Զաւարեաններու եւ Առաստմներու կռած ու կոփ սծ կաղմակերպութեան։

Ինչպէս երէկ, այսօր ալ մինակ է Դաշնակցու-

հայ կեանքի հորիզոնին վրայ եւ չկայ ոյժ մը որ փոխարինէ զայն։

Բանի այս է մեր կեանքին պատկերը, քանի չէ իրականացած Հայ ժողովուրդին ու տնոր Հայրենիքին ազատագրումը, քանի հայը կը շարունակէ օտար բռնութեան տակ հեծել եւ կամ հիւծիլ տարագիր տփերու վրայ, Հ. Յ. Դաշնակցութիւնը միշտ ալ անելիք, պիտի ունենայ։

Անելիքը չունէին, չունին և չպիտի ունենան

միայն անոնք, որոնց ճակատագրօրէն վիճակուածէ բուի կամ ճպուոի դեր մը միայն հայ իրականութեան մէջ:

Անոնք, մեր հակառակորդները, թող շարունակեն իրենց ողբն ու ճռճողը, մենք ալ դաշնակցական ընկերներ, շարունակենք մեր փշալից այլ պատուածիեր ճանապարհը, գոտիպնդուած հայ գիտակից ու հայրենասէր զանգուածներու վատահութեամբն ու նաեւ մեր մեծ մեռելներուն յիշատակովը:

“Հ. Յ. Դաշնակցութեան Օրու, այս տարի ալ թող առիթ մը ըլլայ նորէն ու նորէն ամրապնդուելու մեր անտեղիտուալի հաւատքին մէջ:

Այս օր, թող բոլորս մէկ, նորէն ձեռք ձեռքիտանք, ներդաշնակելով մեր եսը Դաշնակցութեան մեծ եսին հետ, որպէսզի կարենանք միացեալ ուժով տանիւ հասցնել մեզ վատահուած դրօշը իր յաղթական վախճանին:

Դէպի գո՞րծ, դէպի ստեղծագործ աշխատանք, ահա թէ ինչի՞ մասին է որ պէտք է մտածէ ամէն դաշնակցական, արհամարհնելով իր յաղթական վաղքին առջեւ հետուած բոլոր արգելքները...”



ՀՀ Ազգային գրադարան



NL0202413

ՄԱՏԵՆԱՅԱԾ ԱՐԱՔՍ, № 5 54

- 1.— ՊԱԺ ԿՅԱՅՈ Ա. Քօնորանքինով 50 լիլ  
2.— ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՕՐԵՐԵՆ Կ. Լ հետն 12 »  
3.— ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ Կի ազ շասան 10 »  
4.— ԱՆԴՐԱՆԻԿ Կառ հետն 10 »

ԳԻՆ 10 լ.

